

ՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՈՒԼԻ

ՅՈՐԱՅԱՅՏ ԱՆՈՒՆՆԵՐ

ՄԻԶՐԱՆ ՄԻՆԱՍԵԱՆ

Տարիներ առաջ Հայկագեան Հայագիտական Հանդէսի Թ. Հատու-
րին (1981) մէջ լոյս տեսած մեր մէկ յօդուածով¹, ամփոփ տեղեկու-
թիւններ փոխանցած էինք Հայրենի մատենագիտ Ամալիա Կիրա-
կոսեանի կազմած Հայ պարբերական մամուլի մատենագիտութենէն²
դուրս մնացած 34 Հայերէն նորայայտ թերթերու մասին³: Կիրա-
կոսեանի հատորը մինչ այդ կը համարուէր Հայ մամուլի համահաւաք
վերջին ցուցակը: Այդ թուականէն ետք, հրապարակ իջան Հայ մամու-
լի մատենագիտութեան նուիրուած բազմաթիւ աշխատութիւններ,
որոնք իրենց յայտնաբերած թերթերով աւելի եւս ամբողջացուցին մեր
պատկերացումը Հայ մամուլի հարստութեան մասին: Այս բոլորին մէջ
առաւել արժէքաւորը, Հայրենի մատենագիտ, Հանգուցեալ Մանուէլ
Բարլոյեանի կազմած Հայ պարբերական մամուլի մատենագիտական
ցուցակն է, որ կը համարուի համահաւաք վերջին ցանկը, եւ որպէս
այդպիսին՝ ամենահարուստն է իր տեսակին մէջ, ու հետեւարար
նուազ խոցելի՝ քան իր նախորդները⁴:

Պարզ է, որ Հայ մամուլի նուիրուած մատենագիտական իւրաքան-
չիւր ցուցակ հեռու պիտի ըլլայ ամբողջական ու անթերի ըլլալէ, այն-
քան ատեն, որ Հայահոծ գաղութները մեծ մասամբ տակաւին չունին
իրենց մամուլի պատմութեան ու անոր մատենագիտութեան նուի-
րուած առանձին ուսումնասիրութիւններ եւ ցուցակներ: Հայաստանի
ու սիիւռքի մատենադարաններն ու գրադարանները շատ հեռու են
Հայկական հին ու նոր թերթերու ամբողջական հաւաքածոնները պար-
փակելէ, երեւոյթ մը, որ կարելի չէ արդարացնել երբեք, մանաւանդ՝
երբ նկատի ունենանք Հայ պարբերական մամուլին կարեւորութիւնն
ու դերը Հայ ժողովուրդի պատմութիւնն ու մշակոյթը բազմակողմա-
նիօրէն ուսումնասիրելու տեսակէտէն: Հապա ինչպէս բացատրել այն
պարագան, որ Հայկական թերթերէն շատերուն ո՛չ միայն ամբողջա-
կան հաւաքածոնները չեն պահպանուիր այսօր Հայկական մեծ գրապա-
հոցներէն գոնէ մէկն ու մէկուն մէջ, այլ անոնց մէկ կարեւոր մասէն
միակ օրինակ մըն իսկ չէ փրկուած երբեմն, եւ շատ յաճախ, տարինե-
րու կեանք ունեցող թերթի մը անո՛ւնը միայն ծանօթ է ուսումնասի-
րողներուն, այն ալ՝ ինչ-որ այլ թերթի մը «ստացանք»ներու բաժինին
մէջ անոր մասին տրուած կցկուուր ծանօթութիւններուն շնորհիւ: Որ-
քան որ Հարուստ եղած է ու է՝ Հայ մամուլը, նոյնքան մեծ է զայն կո-

ըուստէ փրկելու եւ պահելու մասնագէտներու անտարբերութիւնը, երեւոյթ մը՝ որ դժբախտաբար կը շարունակուի տակաւին քիչ մը ամէն կողմ:

Միաժամանակ, Հայ մամուլի ցուցակներէն ցարդ դուրս ձգուած են մօտ երկու տասնեակ Հայատառ թրքերէն տարեգիրքեր, տարեցոյցներ եւ նոյնանման այլ հրատարակութիւններ, որոնք իրենց բովանդակութեամբ նման են Հայերէն տարեցոյց-տարեգիրքերուն: Արդար է, որ անոնք եւս ներգրաւուին Հայ պարբերական մամուլի ցուցակներուն մէջ: Այդ Հայատառ թրքերէն հրատարակութիւնները ցարդ անուշադրութեան մատնուած են թերեւս անոր Համար, որ Հայ մամուլի մատենագէտները սովորաբար ծանօթ չեն եղած թրքերէնին, կամ գիտակցաբար անտեսած են անոնց գոյութիւնը:

Յասմիկ Ստեփանեան իր կազմած Հայատառ թրքերէն գիրքերու մատենագիտութեան մէջ այդ տարեցոյց-տարեգիրքերը յիշատակած է որպէս գիրքեր (թիւ 226, 251, 260, 271, 332, 347, 349, 422, 491, 528, 712, 720, 844, 862 եւ 906⁹)⁵ եւ զանոնք որպէս մամուլ նկատի չէ առած Հայատառ թրքերէն պարբերական մամուլի իր կազմած անջատ ցուցակին մէջ⁶: Չենք կրցած անձամբ ստուգել նշուած հրատարակութիւններէն շատերը, բայց անոնց անուններէն - Մալնամէ⁷, Նէվսալ⁸, Ռուզնամէ⁹, Գազամիա եւ Մէվսիմնամէ¹⁰ - դատելով կը կարծենք, որ արդար է զանոնք որպէս պարբերական մամուլ ընդունիլը: Ամէն պարագայի զանոնք ճեռքի տակ ունեցող մը միայն կրնայ ճշդել անոնց բովանդակութիւնը եւ հետեւաբար՝ նաեւ տեղը Հայ մատենագիտութեան մէջ:

Վերոնշեալներէն, այս յօդուածով տուած ենք միայն Հալէպի Մալնամէին նկարագրութիւնը, որովհետեւ կրցած ենք ճեռքի տակ ունենալ անոր մէկ օրինակին լուսապատճէնը: Մալնամէ անունով ծանօթ այս տարեգիրքերը, Օսմանեան կայսրութեան մէջ սկսան հրապարակ իջնել ԺԹ. դարու կէսերէն սկսեալ: Օսմաներէնով տպուած այս սալնամէնները լոյս կը տեսնէին ամէն տարի: Անոնք կը պարունակեն վիճակագրական բազմապիսի տուեալներ, պատմա-աշխարհագրական տեղեկութիւններ եւն: 1847ին Պոլսոյ մէջ լոյս կը տեսնէ առաջին սալնամէն, որուն, ընդհուալ մինչեւ 1929, կը յաջորդեն բազմաթիւ այլ սալնամէններ: Առաջին սալնամէնները եղած են ընդհանուր, ու ընդգրկած են Օսմանեան կայսրութեան ամբողջ տարածքը: 1886էն ետք հրապարակ իջած են նաեւ նահանգային սալնամէններ, ինչպէս նաեւ պաշտօնական զանազան մարմիններու եւ նախարարութիւններու յատուկ սալնամէններ, իսկ աւելի ետք՝ նաեւ անհատական նախաձեռնութեամբ հրատարակուող սալնամէններ¹¹:

Սալնամէներուն մէջ Հայ ազգաբնակչութեան թիւը դիտաւորեալ կերպով ու քաղաքական նպատակներով միշտ ալ նուազ ցոյց տրուած է: Հակառակ այս իրողութեան, անոնք չափազանց հարուստ նիւթ կը պարունակեն Արեւմտեան Հայաստանի, Կիլիկիոյ, Պոլսա-մերձ շրջաններու եւ Հայկական բազմաթիւ գաղութներու վարչական բաժանումներուն, տնտեսական, մշակութային, կրթական, կրօնական եւ այլ բնագաւառներու մասին: Հետաքրքրական են մանաւանդ Օսմանեան Կայսրութեան քաղաքներուն ու գիւղաքա-դաքներուն մէջ գործած Հայ պաշտօնեաներուն ու պետական զա-նազան մարմիններու անդամակցած Հայերուն անուանացանկերը:

* * *

Ներկայ յօդուածով կը ներկայացուին Բարլոյեանի վերոնշեալ գիրքէն դուրս մնացած Հայերէն եւ Հայ խմբագիրներու հրատա-րակած օտարալեզու 33 թերթեր¹², յուսալով որ այս աշխատանքը մասսամբ կը նպաստէ Հայ մամուլի աւելի ամբողջական ու կա-տարեալ ցուցակ մը ունենալու գործին, որուն պատրաստութեան օր մը կը կին պիտի ձեռնարկուի անպայման:

Տասնամեակներու վրայ երկարող պրատումներու շնորհիւ, մատենագէտներ կրցած են լոյսին բերել Հայերէն անծանօթ բազ-մաթիւ թերթեր, բայց կարծէք այդ աշխատանքը այլեւս կամաց-կամաց կը մօտենայ իր լրումին, եւ նոր թերթերու յայտնաբերու-մը Հետզհետէ կը դժուարանայ: Որքան ալ Համեստ ըլլան, սակայն, ապագային իրագործուելիք նոյնանման փորձերուն արդիւնքները, կատարուած իւրաքանչիւր յայտնաբերում, ինքնին կը համալրէ Հայ մամուլի մատենագիտութիւնը, նպաստելով անոր ամբողջա-կան, ու Հնարաւորին չափ կատարեալ, ցուցակի մը ստեղծումին:

Բարլոյեանի մօտ շատ թերի ներկայացուած են արաբերէն եւ օսմաներէն (արաբատառ թրքերէն) թերթերը: Հայ բանասիրու-թեան ու մատենագիտութեան ծանօթ են արաբերէնով եւ օսմանե-րէնով լոյս տեսած բազմաթիւ Հայկական թերթեր, որոնք զարմա-նալիօրէն դուրս մնացած են Բարլոյեանի տեսադաշտէն: Արաբերէն թերթերէն յիշատակուած են միայն երեքը, իսկ օսմանե-րէններէն՝ միայն մէկը: Այս յօդուածով զանց ըրած ենք այդ երկու լեզուներով լոյս տեսած, եւ Հայ խմբագիրներու կամ կազմակեր-պութիւններու հրատարակած թերթերը, պարզապէս անոր Համար, որ մեզի ծանօթ այդպիսի թերթերուն թիւը կը հասնի տասնեակ-ներու, ուստի կը մտածենք զանոնք յետագային ներկայացնել առ-անձին յօդուածով մը:

Բարլոյեանի ցուցակէն յաճախ դուրս մնացած են նաեւ հայերէն այնպիսի թերթեր, որոնք կանխող ցուցակներու մէջ յիշատակուած են, եւ երբեմն նոյնիսկ մէկէ աւելի անգամներ. այդ աշխատութիւնները ծանօթ եղած են Բարլոյեանի ու տեղ գտած՝ իր օգտագործած աղբիւրներու շարքին: Այս յօդուածով չենք տար այդ թերթերուն ցանկը: Այնուամենայնիւ, անոնք այնքան ալ արհամարելի թիւ մը չեն ներկայացներ: Իր գիրքին ներածութեան մէջ, Բարլոյեան կը յայտնէ, թէ ինք գիտակցաբար դուրս ձգած է ձեռագիր, չբազմացուած թերթերը¹³, բայց մեր ակնարկութիւնը չի վերաբերիր անշուշտ այդպիսիներուն: Հասկնալի պատճառներով այս յօդուածին մէջ չենք ներգրաւած նաեւ Հայկագեան Հայագիտական Հանդէսի վերոյիշեալ մեր յօդուածին մէջ յիշատակուած, բայց Բարլոյեանի ցուցակէն դուրս մնացած բազմաթիւ թերթերը¹⁴:

ՀԱՅԵՐԷՆ ՆՈՐԱՑԱՑՏ ԹԵՐԹԵՐ

«ԱԶԱՏ»: Հանդէս Ամսօրեայի յօդուածագիրը, որ, ըստ Հ. Օգոստինոս Վ. Սեգուեանի կազմած մատենագիտական ցուցակին, Հ. Հմայեակ Համբարեանն է¹⁵, 1906ին լոյս տեսած հայերէն թերթերու ցուցակը ներկայացնելէ ետք, կ'աւելցնէ, թէ Հոն իր յիշած թերթերէն զատ, նոյն թուականին լոյս տեսած են հինգ այլ թերթեր, որոնց մասին տեղեկութիւն չունենալուն պատճառով, կը թուէ միայն անունները՝ առանց յաւելեալ մանրամասնութեանց: Յիշեալ հինգ թերթերէն մէկն է Ազատը¹⁶:

Հանդէս Ամսօրեայի այս յօդուածէն ետք, Թիֆլիսէն ընթերցող մը՝ Հայկ Եղիշէ Տէր-Աստուածատրեան, նամակով մը կ'իմացնէ յօդուածագիրին, թէ իր յիշատակած այդ հինգ թերթերէն երեքը լոյս չեն տեսած, իսկ միւս երկուքին առիթով կ'ընէ երկու գիտողութիւն: Իր ըրած գիտողութիւններէն մէկը՝ թէ Հոն յիշուած Մոժակը լոյս տեսած ըլլայ 1907ին եւ ո՛չ 1908ին, չի համապատասխաներ իրականութեան: Ըստ Տէր-Աստուածատրեանի, Ազատ, Բանւորի Զայն եւ Պիծակ թերթերը լոյս չեն տեսած¹⁷, բայց փաստը այն է, որ Բանւորի Զայնը ու Պիծակը 1908ին իսկապէս լոյս տեսած են եւ Բարլոյեանի մօտ յաջորդաբար կը կրեն 369 եւ 405 համարները¹⁸: Հետեւաբար՝ թերեւս կարիք չի մնար կասկածի տակ առնելու նաեւ Ազատի հրատարակութեան փաստը, որովհետեւ նամակագիրին միւս առարկութիւնները, ինչպէս տեսանք, չեն համապատասխաներ իրականութեան:

«ԱՍԻԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՒԾՈՅ»: Ամսաթերթ: Առաջին թիւը լոյս տեսած է 1852ին, Պոլիս: Հրատարակած է

Փրանսերէն, թրքերէն, հայերէն եւ յունարէն յօդուածներ: Խմբագիրը եղած է Փրանսացի մը՝ Հ. Քայեոլ: Ամսաթերթին նպատակը եղած է Արեւելքի եւ Ասիոյ ժողովուրդներուն վերաբերեալ պատմական, հնագիտական, աշխարհագրական եւ արուեստագիտական նիւթեր հրատարակել: Կը լիշուի, որ հայերէն բաժինի «աշխատասիրող»ն է Պոլսոյ Բանասէր թերթի խմբագիրը՝ Յովհաննէս Հիսարեան, որուն Բանասէրի 1851ի թիւերէն մէկուն մէջ լոյս ընծայուած առաջնորդող յօդուածը արտատպուած է Ասիական Օրագիր Կոստանդնուպոլյոյի առաջին համարին մէջ¹⁹:

Ներսէս Գասապեանի կազմած հայ մամուլի մատենագիտական ցուցակը կ'ընդգրկէ Պոլսոյ մէջ լոյս տեսած *Journal Asiatique de Constantinople*, եւ որպէս վերջինիս խմբագիր ցոյց կու տայ նոյն Յովհաննէս Հիսարեանը: Անշուշտ հոս խօսքը կը վերաբերի վերոնշեալ Ասիական Օրագիր Կոստանդնուպոլյոյոյին: Գասապեանի անձանօթ եղած է սակայն այն պարագան, որ թերթը հրատարակուած է չորս լեզուներով, ընդ որում՝ նաեւ հայերէնով, մինչ ինք զայն դասած է հայկական բովանդակութեամբ օտարալեզու թերթերու շարքին²⁰: *Journal Asiatique de Constantinople* թերթին Փրանսերէն յօդուածներով աշխատակցած է Գրիգոր Աղաթոն²¹:

«ԱՍՊԱՐԷԶ»: Ամսագիր: Խմբագիր՝ Հրաչեայ Աճառեան, երբ կ'աշակերտէր Պոլսոյ կեղրոնական Վարժարանին: Աճառեան կեղրոնական յաճախած է չորս տարի՝ 1889-93ին, այնպէս որ Ասպարէզն ալ «հրատարակուած» պէտք է ըլլայ այդ թուականներուն: Յայտնի չէ թէ քանի թիւ լոյս տեսած է, բայց Աճառեան կը յայտնէ, թէ երբ ինք կը ներկայանայ Գաբրիէլ Նորատունկեանին, անոր ցոյց տալու համար իր գրութիւնները, այլ գործերու շարքին հետը կը տանի նաեւ Ասպարէզին «երկու-երեք» համար²²: Եատ հաւանաբար՝ ձեռագիր: Աճառեան իր յուշերուն մէջ Ասպարէզի մասին կը գրէ: «Ամէն սկսնակ պատանու նման ես էլ սկսեցի «հրատարակել» մի պարբերական հանդէս «Ասպարէզ» անունով, ուր գրում էի ոտանաւորներ եւ ստուգաբարնական յօդուածներ: օրինակ՝ թէ աղ եւ հող նոյնարմատ են, ինչպէս Փրանսերէն sel եւ sol կամ պարսկերէն nemek եւ semek: Ցիշելու արժանի է նաեւ Կապիկներու աստուածաշունչը... եւ նման երեխայական բաներ»²³:

«ԱՍՏՂ»: Յունաստան: Հայ որբերու (արդեօ՞ք «Որբերու Ընդհանուր Միութեան») հրատարակութիւն: 1920ականներ: Խմորատիպ²⁴:

«ԱՍՏՂԻԿ ՔԻՐԱԱՄՆՈՅ»: Զեռագիր շաբաթաթերթ: Կիրասոն: Հրատարակութիւն «Սանուց Ընկերութեան» (Հիմնուած 1871ին)²⁵: Երբ ընկերութիւնը կը յաջողի իր անդամներու շաբաթավճարներով եւ այս թերթին վաճառքէն որոշ գումար մը ապահովել, 1874ին Պոլսոյ մէջ տպագրութեամբ կը հրատարակէ ձեռագիր թերթին մէջ նախապէս տեղ գտած գրութիւնները՝ Աստղիկ Քիրասնոյ, Երկասիրութիւնք Աշակերտաց Լ. [ուսաւորչեան] Վարժարանի Քիրասնոյ խորագիրով²⁶:

Աստղիկ Քիրասնոյ ձեռագիր թերթը լոյս տեսած պէտք է ըլլայ ընկերութեան հիմնադրութենէն տպագիր Աստղիկ Քիրասնոյի լոյս ընծայման թուականներուն միջեւ ինկած ժամանակամիջոցին՝ 1871էն 1873 կամ 1874: Երբ կը յիշուի որ ձեռագիր թերթին վաճառքը որոշ եկամուտ ապահոված է ընկերութեան, ուրեմն կարելի է ենթադրել, որ Աստղիկ Քիրասնոյ թէեւ ձեռագիր, բայց կ'ընդօրինակուէր բազմաթիւ օրինակներով եւ այդպէս կը տարածուէր ընթերցող շրջանակներու մէջ:

«ԱՐԱՔՍ»: Զեռագիր շաբաթաթերթ: Հրատարակութիւն Մարգուանի Անաթօլիա Գոլէճի հայ ուսանողութեան «Շաւարշան» միութեան մէկ բաժինը համարուող «Գրական Միութեան»: 1888ին հիմնուած «Գրական Միութիւն»ը 1901ին ժամանակաւորապէս կը դադրի գործելէ եւ օսմաննեան սահմանադրութեան վերահաստատումէն յետոյ միայն, աւելի ճիշդ՝ 1908ի Սեպտեմբերին, կը վերակազմաւորուի ու իր մէջ ծնունդ կու տայ երկու այլ միութիւններու՝ «Մարզասիրաց Միութեան» եւ «Երաժշտասիրաց Միութեան», որոնք «Գրական Միութեան» հետ միասնաբար կը յորջորջուին «Շաւարշան Միութիւն» անունով²⁷: Արաքսի մէջ տեղ կը գտնեն գիտական, պատմական եւ վիպական ընտիր կտորներ, «որոնք եթէ հրատարակութեան տրուէին՝ պատիւ պիտի բերէին Անաթօլիայի հայ ուսանողութեան», ինչպէս կը հաստատէ ժամանակակից վկայութիւն մը²⁸: 1910ին Արաքսը լոյս կը տեսնէ տպագիր, բայց նոր անուանումով՝ Նոր Այժ:

Վերեւ տրուած թուականներէն կարելի է հետեւցնել, որ Արաքսը լոյս տեսած է 1908ի Սեպտեմբերէն 1909ի Դեկտեմբեր ամիսներուն միջեւ ինկած ժամանակամիջոցին:

«ԳՐԱԱԷՐ»: Լոյս տեսած է Հալէպ, 1935-36ին: Հրատարակիչ-խմբագիր՝ էլի Նազարեան: 4 էջ, 6 թիւ, տպարան «Էլ Դաքատում»: Եղած է տեղեկատու թերթ եւ հրատարակած է հայերէնով ու ֆրանսերէնով տպուած հայագիտական գիրքերու մասին ծանօ-

թութիւններ (ըստ խմբագիրին Հաղորդած բանաւոր տեղեկութեանց)²⁹:

«ԴԱՐԱԿ»: Խմբատիպ թերթ, լոյս տեսած՝ Մոլտըն, Մէսսէչ-չուսէց] (Միացեալ Նահանգներ), 1898ին: Այս թերթէն «Պատասխան» խորագիրով բանաստեղծութիւն մը արտատպած է Մանուկ Գ. Ճիզմէճեան³⁰:

«ԵՐԳ ՈՒ ՆԵՐԿ»: Աշակերտական ձեռագիր տարեգիրք: Հրատարակութիւն Թիֆլիսի Ներսէսեան Վարժարանի աշակերտութեան: Արտաշէս Վրոյր իր յուշերուն մէջ կը պատմէ, թէ ապագայ Հայ մեծ ճարտարապետ Միքայէլ Մազմանեան (1899-1971) 1914ին Թիֆլիսի Ներսէսեան Վարժարանի խումբ մը ուսանողներու ընկերակցութեամբ կ'այցելէ Անի եւ այդ երկօրեայ այցելութենէն այնքան կը տպաւորուի, որ Անիի մասին փոքրիկ յօդուած մը կը գրէ աշակերտական Ծոդ Ռւ Ներկ տարեգիրքի 1918ի թիւին մէջ, «Անիի Մայր Եկեղեցին» խորագիրով, հոն զետեղելով նաեւ Անիի մէջ իր իսկ գծած նոյն Եկեղեցւոյ ջրաներկ նկարը³¹: Տարեգիրքի յաջորդ՝ 1917ի թիւով Մազմանեան լոյս կ'ընծայէ այլ յօդուած մը՝ «Հայ Որմնանկարչութիւնը» խորագիրով, որուն այս անգամ կցուած էր Անիի Տիգրան Հոնենցի Եկեղեցւոյ որմնանկարներէն «Տրդատ Թագաւորի Շքերթը»ի իր կողմէ կատարուած նմանահանութիւնը³²: Արտաշէս Վրոյր իր գիրքին մէջ տուած է յիշեալ երկու յօդուածներէն մէկական էջի նմանահանութիւնը³³:

«ԹՈՒԹԱԿ»: Ձեռագիր թերթ: Պարտիզակ: Խմբագիր՝ Յովհաննէս Մկրեան (ապա՝ քահանայ, 1831-1909): Թէեւ չէ յիշուած Թութակի լոյս ընծայման թուականը, բայց սխալ չ'ըլլար թերեւս ենթադրել որ ան լոյս տեսած է 1840ականներու վերջերուն կամ 1850ականներու սկիզբներուն, Մկրեանի լոյս ընծայած Բամբեր Պարտիզակնեանի Հրատարակումէն (1847)³⁴ քիչ առաջ կամ վերջ:

«ԼԱԼԿԱՆ ՄԻՒԱՍ»: Հալէպի Դէպիր Հանդէսը իր Դ.-Ե. միացեալ պրակով (1946) արտատպած է գրութիւն մը նուպար [Փարթամեան]էն՝ վերցուած անոր Լալկան Մինաս թերթէն³⁵: Նշեալ գրութեան կցուած է խմբագրական ծանօթութիւն մը, որմէ կ'իմանանք թէ Լալկան Մինասը միայն մէկ օրինակով լոյս տեսնող ձեռագիր ամսաթերթ մըն է (անշուշտ Հալէպի մէջ), որուն տէրը, տնօրէնը, խմբագիրը, պատասխանատուն, սրբագրողն ու նկարիչը եղած է նոյն նուպարը [Փարթամեան]: Մինչեւ այդ թուականը

Հայկան Մինասէն լոյս տեսած էր ընդամէնը երեք թիւ, որոնցմէ վերջինը նուիրուած էր Նոյեմբեր 29ին՝ Հայաստանի մէջ խորհրդային կարգերու հաստատման տարեղարձին³⁹:

«ԼՈՒՍԱՍՓԻՒԾ»: Կարին, 1900ականներու սկիզբ: Հ. Եփրեմ Վ. Պօղոսեան յիշելով այս թերթը, կը մէջքերէ անոր մասին Մկրտիչ Պարսամեանի Պոլսոյ Արեւելքին մէջ տպած մէկ վկայութիւնը, ըստ որուն ան լոյս տեսած է «1909-էն տարիներ առաջ, կարճատեւ գոյութեամբ»⁴⁰: Գարեգին Լեւոնեան, առանց թուական ճշդելու, իր գիրքի վերջաւորութեան տեղ գտած Հայերէն թերթերու այբբենական ցանկին մէջ կը յիշէ Կարին տպուած Գարուն Համասփիւռ անունով թերթ մը⁴¹, որուն համար ան նախապէս որպէս հրատարակութեան վայր սխալմամբ նշած էր Գահիրէն⁴²: Արդեօք նոյն թերթին մասին են եղած երկու անջատ ակնարկութիւնները, թէ խօսքը կը վերաբերի իրարմէ տարբեր երկու թերթերու: Դժուար է յստակ պատասխան տալ: Նշենք նաեւ, թէ Ամալիա Կիրակոսեան եւս, Հ. Ռաֆայէլ Կարապետեան-Քէսոսեանէն առնելով իր տեղեկութիւնները, ինք եւս կը յիշատակէ տպագրութեան վայրն ու թուականը անյայտ Հուսասփիւռ անունով թերթ մը⁴³:

«ԼՈՒՄՆԱԿ»: Դպրոցական ամսաթերթ: Պոլիս: 1908 կամ մէկերկու տարի առաջ: Խմբագիր՝ Տիգրան (ապա՝ Արտաւագդ Արք.) Սիւրմէեան: Սիւրմէեան այս թերթը լոյս ընծայած է Պէրպէրեան Վարժարանին աշակերտած տարիներուն: Ինք յիշեալ վարժարանը յաճախած է Դ. կարգէն սկսեալ ու անկէ շրջանաւարտ եղած է 1908ին: Հետեւաբար՝ ենթադրելի է, որ Հուսնակն ալ լոյս տեսած ըլլայ այդ թուականին կամ անկէ առաւելագոյնը 1-2 տարի առաջ: Հաւանական է որ Հուսնակը ձեռագիր եղած ըլլայ, ինչպէս էր պարագան այդ օրերու մեր դպրոցական գրեթէ բոլոր թերթերուն⁴⁴:

«ԿՈԿՈՆ»: Հալէպ, 1924: Հալէպահայ ականաւոր ակնարոյժ եւ հասարակական գործիչ Ռոպերտ Ճեպեճեան (1909-2001), իր յուշերուն մէջ խօսելով դպրոցական իր օրերէն, կը յայտնէ թէ Հալէպի Հայ բողոքական համայնքի Ղազանճի-Պազար թաղամասի վարժարանի Ե. կարգի աշակերտները 1924ին ձեռնարկած են Կոկոն անունով խմորատիպ թերթի մը հրատարակութեան, որուն խմբագրութիւնը ստանձնած է Յակոբ Զաղլասեան (յետոյ՝ բժիշկ, ԱՄՆ), իսկ տպագրական գործերը կատարած է ինք⁴⁵: Կոկոնէն լոյս տեսած է քանի մը թիւ: Օրինակներ չեն պահպանուած:

«ԿՈՒԼ-ՏՈՒԻՐ»: Երգիծական-երիտասարդական հանդէս: «Պաշտօնաթերթ Խորվիրապ Անդրշիրիմեան Ռատեռկայանի»: Հրատարակիչ եւ խմբագիր՝ Էլի Նազարեան: Լոյս տեսած է 1934ին, Հալէպ, տպարան «Էլ Դաքատտոմ», Յ թիւ, 8 էջ, մօտաւորապէս 20x30 սմ.: Օրինակներ չեն պահպանուած (ըստ խմբագիրին հաղորդած բանաւոր տեղեկութեանց)⁴³:

«ՀԱՅԵԼԻ»: Յիշատակուած է Հալէպի Սուրբական Մամուլին մէջ՝ այսպէս: «Ստացանք Հայելի երգիծական խմորատիպ պարբերականը, որ կը խմբագրուի Խոկէնտէրուն»⁴⁴: Թերեւս ճիշդ ըլլայ ենթադրել որ լոյս տեսնել սկսած է 1923ի վերջերուն կամ 1924ի առաջին օրերուն:

«ՀԱՆԴԻՍ-ԳՐԱԿԱՆ»: Պարտիզակ: Հրատարակութիւն տեղւոյն «Ռւսանողական Միութեան»: որ ենթադրաբար գործած է 1910-14ի միջեւ: Հետեւարար՝ թերթն ալ լոյս տեսած պէտք է ըլլայ այդ թուական-ներուն: Խմբագիր՝ Տ. Թովմա Աւագ Քհնյ. Շիկահեր, երբ տակաւին ուսանող էր: Շատ հաւանաբար եղած է խմորատիպ⁴⁵:

«ԶԱՅՆ»: Աշակերտական խմորատիպ ամսաթերթ: Լոյս տեսած է 1906ին, Բագու: Ունեցած է անկանոն հրատարակութիւն⁴⁶:

«ՂԱՐԱԲԱՂԻ ԼՐԱԲԵՐ»: Շատ փոքր ծաւալի օրաթերթ: Լոյս տեսած է Շուշի, հաւանաբար 1920ի սկզբնաւորութեան, եւ Ղարաբաղի նոյն տարուան Մարտի դէպքերէն ետք վերանուանուած է Ազատ Ղարաբաղ: Լոյս ընծայման նպատակը եղած է «ժողովրդին տեղեակ պահելու կացութեան եւ պայքարելու շրջուող եւ ելեքտրականացնող պրովոկասիոն լուրերի ազդեցութեան դէմ»: Ըստ երեւոյթին ունեցած է դաշնակցական թեքում⁴⁷:

«ՄԻՈՒԹԻԻՆ»: Աշակերտական թերթ Պոլսոյ Ռոպէրթ Գոլէճի հայ ուսանողութեան: Խմբագիր՝ Ճանիկ Հայկ Չագըր: Լոյս տեսած պէտք է ըլլայ խմբագիրին Գոլէճին մէջ ուսումնառութեան տարիներուն՝ 1895-1900 Յունիս 15ի միջեւ⁴⁸: Հաւանաբար այս այն թերթն է զոր յիշած է Պողոսեան, որպէս Պոլսոյ Ամերիկեան Ռոպէրթ Գոլէճի «Հայ Սանուց Միութեան» հրատարակութիւնը, որուն համար կ'ենթադրէ, թէ եղած է խմորատիպ⁴⁹:

«ՄՏՐԱԿ»: «Հարաթօրեայ օրկան գաւեշտասէրներուն»: Բաժնեգինը եղած է Յ տոլար: Հասցէն էր. Mudrag Publ. Co. 994 Wa-

shington Street, Boston 18, Mass[achusetts]⁵⁰: Միայն այսքանով լիշուած է Բազմավհաճ մէջ: Յաւելեալ մանրամասնութիւններ կը պակսին:

«ՄՕՏԱ»: Պոլիս: Յարդ Հայ մամուլի մատենագիտութեան ծանօթ է Կարապետ Փանոսեանի խմբագրած Մօտա անունով մէկ թերթ միայն, զոր Լեւոնեան կը յիշէ որպէս «նորաձեւութեանց թերթ», լոյս տեսած 1874-75ին, Պոլիս⁵¹: Այս տեղեկութիւնները Լեւոնեանէն վերցնելով կրկնած է նաև Կիրակոսեան⁵²: Բարլոյեան կը յայտնէ թէ Մօտան լոյս տեսած է 1875-76ին եւ եղած «նորաձեւութեան շաբաթաթերթ», ապա՝ օրաթերթ: Ան կ'աւելցնէ, թէ թերթը լոյս տեսած է Հայերէնով ու Հայատառ թրքերէնով⁵³: Մինչդեռ Թէոդիկ՝ խօսելով Փանոսեանի Հրատարակած թերթերուն մասին, յստակօրէն կ'ըսէ, թէ ան Հրատարակած է նոյնանուն երկու անջատ թերթեր: «Հրատարակած է նորաձեւութեան Հանդէս մը «Մօտա» (1874) եւ Հայերէն շաբաթաթերթ մը Համանուն (1875) զոր 1876 Յնվր. 1ին օրաթերթի վերածած է եւ շարունակած մինչեւ Սեպտ. 4»⁵⁴:


Տրուած տեղեկութիւններէն յստակ կը դառնայ ուրեմն, որ Փանոսեան Հրատարակած է նոյնանուն երկու թերթ, մին՝ նորաձեւութեան Հանդէս 1874ին, եւ երկրորդը՝ շաբաթաթերթ, 1875ին, զոր 1876 Յունուար 1ին վերածած է օրաթերթի ու շարունակած մինչեւ նոյն թուականի Սեպտեմբեր 4:

«ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ»: Ալեքսանտրէթ, խմբագիր՝ Սեղրակ Ապածեան: Եղած է ընդյատակեայ խմորատիպ թերթ՝ յառաջդիմական ուղղութեամբ: Լոյս տեսած է 1925ին⁵⁵:

«ՊԱՏԱՆԻ»: Ազգային Հասարակական գրական գեղարուեստական ամսաթերթ: Մեքենագիր-բազմացուած: Այս թերթէն մեր տրամադրութեան տակ ունինք միայն առաջին թիւն (Մարտ 1984) օրինակ մը, որ կը բաղկանայ 12 էջէ, 21,3 x 28 սմ.: Թիւը կը բացուի մէկ էջանի խմբագրականով մը («Կոչ»), ուր կոչ կ'ուղղուի պատանի ընթերցողներուն միանալ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Պատանեկան Միութեան շարքերուն: Կը մէջբերենք Հատուած մը: «Հայ Պատանի, ահա այս կոչը ուղղում ենք քեզ որպէսզի սթափիւս եւ միանալով մեր շարքերին, Հ. Յ. Դաշնակցութեան սուրբ ղրօշի ներքոյ Համախըմբւելով պաշտպանենք Հայ ժողովրդին, իրեն սպառնացող բազմաթիւ վտանգներից, որովհետեւ նրա միակ յոյսն ու ապաէնը դուք էք, գիտակից պատանիներդ»:

Լեզուն արեւելահայերէն է, ու արդէն զայն ինծի տրամադրողն ալ հաւաստիացուցած էր թէ զայն բերած է իրանէն։ Ուրեմն պիտի ենթադրել որ Պատանին հաւանաբար տպուած է իրան, թերեւս՝ թեհրան։

Այս առաջին թիւին մէջ կայ Ա. Ազիզեան ստորագրութեամբ յօդուած մը՝ «Հրայր Դժոխք» վերնագիրով (Կենսագրական եւ նկար), արտատպում մը Յովհաննէս Շիրազէն՝ «Անմահ Հայրենիք», Սեղա ստորագրութեամբ պատմուածք մը՝ «Անվեհեր Պատանին» եւ Մ. Փիրումեան ստորագրութեամբ յօդուած մը՝ «Հայ Դատի Թշնամիները» խորագիրով (1918-1923 թուականներու դէպքերուն մասին)։



«ՊԱՏԱՆԻ», թիւ 1



«ՍԱԼՆԱՄԷ», Հալէպ, 1868-69

«ՍԱԼՆԱՄԷ», [Հիճրի] 1285 թուականի [24 Ապրիլ 1888 - 12 Ապրիլ 1889], Հալէպ, Հալէպ նահանգի Տպարան («Վիլայէթ Մաթպաասի»), 14 x 19,6 սմ., 68 էջ։ Կը բացուի «Մուգատումէ» («Թառաջաբան») վերնագրուած մուտքով մը, ստորագրուած՝ «Իրան թէրծիմանի» [Իրանի [Հիւպատոսարանի] թարգման]՝ նիկողոս Տէր Մարգարեանի կողմէ⁵⁸, որ անշուշտ եղած պիտի ըլլայ հայատառ այս հրատարակութեան պատասխանատուն։ Հոն կը տեղեկացուի թէ, Հալէպ նահանգի «Մաքթուպճի» Հալէթ Պէյի կազմած Մայնամէին հերթական երկրորդ հատորին հայատառ հրատարակութիւնն է յիշեալը։

Հալէպը Պոսնիայէն ետք եղած է առաջին նահանգը, որ 1887ին ունեցած է իրեն յատուկ Սալնամէն: Նոյն թուականին Հալէպի մէջ կը սկսի հրատարակուիլ առաջին թերթը՝ Ֆռաթը՝ օսմաներէնով եւ արաբերէնով: Կարճ ժամանակ ետք վերջինիս կը միանայ նաեւ հայատառ թրքերէն բաժին մը, որ իր գոյութիւնը կը պահէ 8-10 ամիս միայն, եւ որմէ լոյս կը տեսնէ ընդամէնը 51 թիւ (թիւ 50-101): Ահա ա'յս շրջագիծին մէջ է ուրեմն, որ Հալէպի յատուկ օսմաներէն Սալնամէնին կու գայ միանալ նաեւ հայատառ թրքերէն Սալնամէն, որուն մէկ օրինակը կը պահուի Երեւանի Եղիշէ Զարենցի Անուան Գրականութեան եւ Արուեստի Թանգարանին մէջ, որուն պատճէնին վրայ հիմնուելով տուինք անոր նկարագրութիւնը:

«ՓՈՐՉԱՆՔ»: Յակոբ Ճ. Սիրունի, խօսելով Վանի հայերէն թերթերուն մասին, կ'ըսէ, թէ 1908ին օսմանեան սահմանադրութեան վերահստատումէն ետք Վանի մէջ լոյս տեսան խմորատիպ քանի մը թերթեր, որոնց կարգին կը յիշատակէ նաեւ Փորձանքը՝ առանց սակայն յաւելեալ մանրամասնութիւններ հաղորդելու անոր մասին⁵⁷: Արդեօք նոր եւ այլոց կողմէ ցարդ չիշատակուած թերթ մըն է ան, որ անունէն դատելով ենթադրաբար կրնայ երգիծաթերթ մը եղած ըլլալ, թէ⁵⁸ Սիրունի շփոթած է զայն նոյն օրերուն՝ 1909-10ին, նոյն քաղաքին մէջ լոյս տեսած խմորատիպ թորանքին հետ⁵⁹:

«ՓՈՒՆՉ»: Գրական-աշակերտական թերթ: Լոյս տեսած է միայն մէկ թիւ, 1884ին: Խմբագրուած է Այնթապ, Վահան Քիւրքնեանի կողմէ ու տպուած՝ Պոլիս:

«ՔՆԱԲ»: Աշակերտական թերթ Պոլսոյ Ռոպէրթ Գոլէճի հայ ուսանողութեան: Խմբագիր՝ Ճանիկ Հայկ Զագըր: Լոյս տեսած պէտք է ըլլայ խմբագիրին Գոլէճին մէջ ուսումնառութեան տարիներուն՝ 1895-1900 Յունիս 15ի միջեւ⁶⁰:

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՐԹԵՐ

«NOUS VOICI»: Պարբերաթերթ: Հրատարակութիւն Հալէպի Ֆրանսական Լիսէի բարձրագոյն դասարաններուն: Հրատարակիչ-խմբագիր՝ Էլի Նազարեան: Լոյս տեսած է 1930ականներուն, ընդամէնը 4 թիւ, 8 էջ, մօտաւորապէս 20x30 սմ., տպարան «Էլ Դաքատտոմ» (ըստ խմբագիրին հաղորդած բանաւոր տեղեկութեանց)⁶¹:

«NOUVELLES DE L'ARMÉNIE»: Ժընեվ: Եռամսեայ պաշտօնաթերթ Զուիցերիական Հայասէր Ընկերակցութիւններու Միութեան (“Organe trimestriel de la Fédération des Comités Suisses Amis des Arméniens, Genève”)⁶²:

«O DOMINANTE»: Սան-Բառլո, 1934, փորթուկալերէն: Խըմբագիր՝ Անդրանիկ Պուտագեան: Այս թերթին մասին մեր տեղեկութիւնները կը պարտինք Սան-Բառլոյէն Ե. Յ. Մխիթարեանի «Բաց նամակ ընկ. Անդրանիկ Պուտագեանի» խորագիրով կարճ գրութեան, ուր յօդուածագիրը բարձր կը գնահատէ Պուտագեանի այս թերթը, որուն էջերէն հայ ընթերցողը կը ծանօթանար Պրազիլի գրականութեան, իսկ պրազիլցին՝ հայ գրականութեան ու հայոց պատմութեան⁶³: Արդե՞օք պիտի ենթադրել որ ան ունեցած է նաեւ հայերէն էջեր կամ հայերէն բաժին, թէ՞ լոյս տեսած է միայն փորթուկալերէն: Տրուած տեղեկութիւններէն կը հասկցուի որ թերթէն մինչ այդ լոյս տեսած էր երկրորդ տարուան 1-4 միացեալ համարը: Յօդուածին ընթերցումէն կը ստացուի այն տպաւորութիւնը, որ թերթին խմբագիրը եղած է հնչակեան մը:

«SEVAN»: Մանչեսթըր (Անգլիա): Անգլերէնով բազմագրուած ամսաթերթ, լոյս տեսած 1953ին: Կը լիշուի որ Sevanը խմբագրած են «խումբ մը անգլիախօս հայ երիտասարդներ» իրենց հոգեւոր հովիւին՝ Աշոտ Քչնյ. Տէր Յարութիւնեանի հետ: Պողոս Ճենազեան Sevanի մէջ քանի մը «Հմտալից յօդուածներ» ամփոփած է Մանչեսթըրի հայ գաղութի պատմութեան մասին⁶⁴:

«WOZU UNSERE MISSION»: Որպէս խմբագիր կը լիշուի Արմենակ Ս. Պարոնիկեան⁶⁵: Այլ մանրամասնութիւններ կը պակսին:

ՄԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

¹Տե՛ս՝ Միհրան Մինասեան, «Հայ Պարբերական Մամուլ Նորայար Անուններ», Հայկագեան Հայագիտական Հանդէս, թ. Հատոր, 1981, էջ 295-304.

²Ամալիա Կիրակոսեան, Հայ Պարբերական Մամուլի Մատենագիտութիւն (1794-1967), Երեւան, 1970:

³Յօդուածին մէջ տրուած են ծանօթութիւններ 35 թերթերու մասին, բայց անոնցմէ մէկը՝ Արմաշի Մասիսը թիւրիմացութեամբ տեղ գտած էր հոն: Մանօթ է որ այդ թերթը կը խմբագրուէր Արմաշ ու կը տպուէր Պոլիա, եւ մինք թիւրիմացաբար դայն համարած էինք նորայայտ թերթ՝ զայն Արմաշ տպուած թերթերու ցուցակին մէջ չգտնելու պատճառով: Այս առիթով կը սրբագրենք մեր սխալը:

⁴Մ. Ա. Բաբրոյիան, Հայ Պարբերական Մամուլը. Մատենագիտական Համահաւաք Ծուցակ (1794-1980), Երեւան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչութիւն, 1986:

- ⁵ Յասմիկ Ա. Ստեփանեան, Հայաստառ Թուրքերէն Գրքերի Մատենագիտութիւն 1727-1968, Երեւան, 1985.
- ⁶ Յասմիկ Ա. Ստեփանեան, Հայաստառ Թուրքերէն Պարբերական Մամուլ (Մատենագիտութիւն), Երեւան, 1987.
- ⁷ Կազմուած է պարսկերէն «սալշ=տարի եւ «նամէշ»=դիրք, թուղթ բառերէն, այսինքն՝ բառացիօրէն կը նշանակէ «տարեգիրք»:
- ⁸ Կազմուած է պարսկերէն «նէվ»=նոր եւ «սալշ»=տարի բառերէն, այսինքն՝ բառացիօրէն կը նշանակէ «նոր տարի» եւ գործածուած է «տարեգիրք» խմաստով:
- ⁹ Կազմուած է պարսկերէն «ռուղ»=օր եւ «նամէշ»=դիրք, թուղթ բառերէն, այսինքն՝ բառացիօրէն կը նշանակէ «օրագիր»:
- ¹⁰ Կազմուած է արաբերէն «մէվսիմ»=եղանակ, ժամանակ եւ պարսկերէն «նամէշ»=դիրք, թուղթ բառերէն եւ գործածուած «տարեցոյց» խմաստով:
- ¹¹ Մայնամէշներու ընդհանուր մատենագիտութիւնը տե՛ս՝ Hasan Duman (comp.), *Osmalı Yıllıkları (Salnameler ve Nevşaller)* [Օսմանեան Տարեգիրքեր (Սալնամէշներ Եւ Նէվսալներ)], Istanbul, 1982, ուր յիշուած է նաև թէ անոնցմէշ իւրաքանչյուր հատորը Պոլսոյ ո՞ր հանրային գրադարանին մէջ կարելի է գտնել:
- ¹² Բացառութիւն կը կազմէ միայն Ծրգ Ռէ Ներկը, որ անունով միայն ծանօթ է հայ մամուլի մատենագիտութեան. տե՛ս՝ Ժիրայր Դանիէլեան, «Հայ Պարբերական Մամուլի Հարցեր», Հայկագեան Հայագիտական Հանդէս, հ. Զ., 1977-78, էջ 319.
- ¹³ Բարլոյեան, էջ 18.
- ¹⁴ Բարլոյեանի օգտագործած աղբիւրներու ցուցակին մէջ լիշտակուած է հանդէսի նոյն՝ թ. Հատորին մէջ լոյս տեսած Ժիրայր Դանիէլեանի «Սփիւռքահայ Նոր Պարբերական Մամուլը 1967-1980 թթ.ուն» (Մատենագիտական Փորձ)» ուսումնասիրութիւնը, բայց չէ յիշուած մեր յօդուածը. Բարլոյեան հաւանարար ձեռքի տակ ունեցած է Դանիէլեանի յօդուածին առանձնատիպը միայն:
- ¹⁵ Հ. Օգոստինոս Վ. Սեբուլեան, Հանդէս Ամսօրեայի Յօդուածներու 100 Տարուան Մատենագիտական Ժուցակ 1887-1986, Վիեննա, 1991, էջ 136.
- ¹⁶ «Ալլեւալլը - Մաղկէփունջ - 1906ին Լոյս Տեսած Հայ Թերթերը», Հանդէս Ամսօրեայ, իԱ. տարի, թիւ 4, Ապրիլ 1907, էջ 128.
- ¹⁷ «Ալլեւալլը - Մաղկէփունջ - Քանի Մը Գիտելիք Եւս 1906ին Լոյս Տեսած Հայ Թերթերուն Վրայ», Հանդէս Ամսօրեայ, իԱ. տարի, թիւ 5-6, Մայիս-Յունիս 1907, էջ 191-192. Հայտ Սեբուլեանի, յօդուածագիրը կրկին Համբարեանն է. տե՛ս՝ Սեբուլեան, էջ 136.
- ¹⁸ Բարլոյեան, էջ 62, 65.
- ¹⁹ Մասիս, թիւ 7, 1852, մէջբերուած՝ Վ. Գ. Ղուկասեան, Պոլսահայ Մամուլի Եւ Հրապարակախօսութեան Մկզրնաւորումը, Երեւան, Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչութիւն, 1975, էջ 290.
- ²⁰ Ներսէս Գասապեան, «Գրախօսութիւն. Հայ Պարբերական Մամուլի Բիրյիտգրաֆիա», 3 Հատորով, կազմեց Յովհաննէս Պետրոսեան, Հայկական ՍՍՀ Պետգրապալատ, Երեւան, Հատ. I, 1954, Հատ. II, 1956, Հատ. III, 1957», Պատմա-Բանասիրական Հանդէս, թիւ 3-4 (14-15), 1961, էջ 328.
- ²¹ Հ. Մկրտիչ Վ. Պոտուրեան, Հայ Հանրագիտակ, գիրք Ա., թիւ 1, Պուբլիկ, 1938, էջ 90.
- ²² Հրաչեայ Աճառեան, Կեանքիս Յուշեկից, Երեւան, «Միտք», 1967, էջ 137.
- ²³ Նոյն, էջ 108.
- ²⁴ Վռամ Մամուլեան, «Որբաշխարհ», տե՛ս՝ Ազգակ 25 ամեակ (1927-1952), բացառիկ թիւ, էջ 91.

- ²⁵Հ. Եփրեմ Վ. Պողոսեան, Պատմութիւն Հայ Մշակութային Ընկերութիւններու, հատոր Գ., Ազգային Մատենադարան ՄԹ, Վիեննա, Միիթարեան Տպարան, 1969, էջ 65.
- ²⁶Պողոսեան մերթ կու տայ 1873 եւ մերթ՝ 1874 թուականները իրքեւ հրատարակութեան տարի. տե՛ս՝ նոյն, էջ 65-66.
- ²⁷Նոյն, էջ 111.
- ²⁸Նոր Այդ (Մարզուան), թիւ 10, 1910, էջ 254, մէջրերուած՝ Պողոսեան, Հ. Գ., էջ 112.
- ²⁹Տե՛ս նաև՝ Էլի Նազարեան, Պատմապիրք Նազարեան Գերդաստանի (1475-1988), Պէտրով, 1988, էջ 220.
- ³⁰Մանուկ Գ. Ճիզմէճեան, Խարբերդ եւ Իր Զաւակները, Ֆրէզնոյ, 1955, էջ 593.
- ³¹Արտաշէս Վրույր, Անիում, Երեւան, Հայպետհրատ, 1964, էջ 55-56.
- ³²Նոյն, էջ 80-81.
- ³³Նոյն, էջ 57, 80.
- ³⁴Ասատուր Յ. Մակարեան, «Ամփոփ Համայնապատկեր Բխթանիոյ Հայութեան Մեծ Ողբերգութեան», տե՛ս՝ Յուշամատեան Մեծ Ծղռնի 1915-1965, Պէտրով, Հրատարակութիւն «Զարթօնք» օրաթերթի, 1965, էջ 303.
- ³⁵Դէպի Երկիր (Հալէպ), պրակ Դ.-Ե., 1946, էջ 200-202.
- ³⁶Նոյն, էջ 205.
- ³⁷Արեւելք, թիւ 7057, 1909, մէջրերուած՝ Հ. Եփրեմ Վ. Պողոսեան, «Մշակութային Կեանքը Կարնոյ Մէջ», տե՛ս՝ Ղազար Չարբագ, Յուշամատեան Բարձր Հայքի. Կարբ նապատում, Պէտրով, 1957, էջ 314.
- ³⁸Գարեգին Լեւոնեան, Հայոց Պարբերական Մամուլը. Լիակատար Յուցակ Հայ Լրագրութեան Սկզբից Մինչեւ Մեր Օրերը (1794-1934), Երեւան, 1934, էջ 214.
- ³⁹Նոյն, էջ 151, թիւ 1397.
- ⁴⁰Կիրակոսեան, էջ 298, թիւ 1968.
- ⁴¹Թէոդիկ, Ամէնուն Տարեցոյքը, 20րդ տարի, Վենետիկ, 1926, էջ 655.
- ⁴²Ռոպերտ Ճեպեճեան, Ինքնակենսագրութիւն, Յուշեր Եւ Գործունէութիւն, Հալէպ, 1999, էջ 110.
- ⁴³Տե՛ս նաև՝ Նազարեան, էջ 220, ուր հրատարակութեան թուական կը միշուի 1933ը.
- ⁴⁴Սուրբական Մամուլ, Բ. տարի, թիւ 200, 10 Յունուար 1924, էջ 3.
- ⁴⁵Հ. Եփրեմ Վրու. Պողոսեան, «Պարտիզակի Ընկերութիւնները», տե՛ս՝ Կարո Գէորգիան, Ամէնուն Տարեցիրքը, Դ. տարի, Պէտրով, 1957, էջ 214.
- ⁴⁶«Ալեւայք - Մաղկէփունչ - Քանի Մը Գիտելիք Եւս 1906ին Լոյս Տեսած Հայ Թերթերուն Վրայ», էջ 192.
- ⁴⁷Արակն Միքայէլեան, «Ղարաբաղի Վերջին Դէպքերը», Ղայրենիք, Ա. տարի, թիւ 11, Սիստեմը 1923, էջ 117-118. նոյն, թիւ 12, Հոկտեմբեր 1923, էջ 120.
- ⁴⁸Արտաշէս Հ. Գարտաշեան, Նիւթիր Եղիպատոսի Հայոց Պատմութեան Համար, Բ. Հատոր, Վենետիկ, 1986, էջ 167.
- ⁴⁹Ժողովուրդի Զայնը (Պոլիա), թիւ 1174, 1922, մէջրերուած՝ Պողոսեան, Պատմութիւն Հայ Մշակութային Ընկերութիւններու, հատոր Ա. Ազգային Մատենադարան ՃԶԵ, Վիեննա, Միիթարեան Տպարան, 1957, էջ 296.
- ⁵⁰Բազմապէտ, ՀԹ. Հատոր, թիւ 3, Մարտ 1921, առաջին շապիկին ներսի կողմը. «Ծնորհակալութեամբ Ստացած Ենք» բաժին:
- ⁵¹Լեւոնեան, էջ 20, թիւ 130.
- ⁵²Կիրակոսեան, էջ 394, թիւ 2638.
- ⁵³Բարլոյեան, էջ 38, թիւ 134.
- ⁵⁴«Կարապետ Փանոսեան», տե՛ս՝ Թէոդիկ, Ամէնուն Տարեցոյքը, ԺՀ. տարի, Փարիզ, 1924, էջ 206.

- ⁵⁵Գառնիկ Ստեփանսան, Կենսագրական Բառարան, Հատոր Ա., Երևան, «Հայաստան», 1973, էջ 103.
- ⁵⁶Հալէպի Ազգային Առաջնորդարանի դիւանատան նիթերը ցոյց կու տան որ Տէր Մարգարեան եղած է Հալէպ քաղաքի ծանօթ ղէմքերէն եւ վարած է ազգային բազմաթիւ պաշտօնները Աւելի ետք, ան եղած է Հալէպի անդիմական հիւպատոսարանի թարգման։ Կազմած է Հայերէն ձեռագիր ու տպագիր դիրքերով հարուստ, ճոխ գրադարան մը, որմէ յաճախ օգտուած եւ իրենց գործերուն մէջ վկայակոչած են Բարգէն Ա. Աթոռակից Կաթողիկոս Կիւլէսէրեան եւ Արտաւազդ Արք. Միւրմէնան։ Մահացած է Հալէպ, 2 Յունիս 1908ին։
- ⁵⁷Յ. Ճ. Միրունի, «Ազատամարտ»ի Սերունդը, Հայրենիք, Բ. տարի, թիւ 7, Մայիս 1924, էջ 82։
- ⁵⁸Բարլոյեան, էջ 78, թիւ 551։
- ⁵⁹Գրիգոր Պողարեան, Այնթապականք, Հատոր Ա., Պէլութ, Տպարան Ատլաս, 1974, էջ 51։
- ⁶⁰Գարսաշեան, էջ 167։
- ⁶¹Տե՛ս Նաեւ՝ Նազարեան, էջ 220։
- ⁶²Բազմավէպ, Հթ. Հատոր, թիւ 2, Փետրուար 1921, երկրորդ շապիկին դուրսի կողմը, «Բազմավէպի Հետ Փոխանակուող Օտարախեզու թերթեր» բաժին։
- ⁶³Կայք (Ման-Բառու), Գ. տարի, թիւ 4, Ապրիլ 1935, էջ 9։
- ⁶⁴Աշու Քէնյ. Տէր Յարութիւնեան, «Մանչեսթրի Հայ Գաղութը», «Զարթօնք» Բացառիկ Նուրիուած Ռամկավար Ազատական Կուսակցութեան Քառասնամենակին Եւ «Զարթօնք» Օրաթերթի Գուանհինգամենակին, Պէլութ, Տպարան Ատլաս, 1962 Սեպտեմբեր, էջ 244։
- ⁶⁵Բազմավէպ, Հթ. Հատոր, թիւ 7, Յուլիս 1920, վերջին շապիկին վրայ, «Շնորհակալութեամբ Ստացած Ենք Ազգային Օտարախեզու Հանդէսներ» բաժին։

33 NEWLY DISCOVERED TITLES OF THE ARMENIAN PERIODICAL PRESS (Summary)

MIHRAN MINASIAN

In the first part of the article, the author discusses certain issues related to compiling a full bibliography of the Armenian periodical press. He suggests including certain Turkish language yearbooks printed in Armenian script in future lists of the Armenian periodical press because these publications are closer by their nature to periodicals than to books. He also makes some comments on the most recent bibliography of the Armenian periodical press, compiled by Manuel Babloyan and published in 1986. In the second part of the article, the author presents 28 Armenian language periodicals, as well as five other foreign language periodicals, published by Armenians, that were not included in Babloyan's bibliography. These periodicals were published from the 1840s until 1964 and in various locations like Constantinople, Aleppo, Tiflis, Baku, Shushi, Western Armenia, Cilicia and the Americas.